

ԳՐԱԿԱՆԱԿԱՆ

"ՀԱՍՏԱՔԻՄԱՆ ՍՈՒՐԲԵՐԻ" ՀԵՂԻՆԱԿ՝ ՇԱՌՈՀԱՔ ԱՐՔԱՊԱ. ԳԱԼՈՒՍԵԱՆ

Ամեն. Տ. Ծնորչք Պատրիարքի ոռյն հասորը գրախօսող այս երկրորդ յօդուածով պիտի ջանանք մատնանշել միայն իրաքանչիւր ուուրքի վարքագրութեան բաժնի աւարտին երեցող անոր աօնակատարութեան թռւականի վերաբերեալ անձիշը արձանագրութիւնները, գերականական, կէտադրական, ուզզագրական (ի մասնաւորի օտար բառերու տառագրածութեանց պարագային) և պագրական անհաջողելի թերիններէն գէթ կարևորներուն մատնանշումը յետադրելով յառաջկային:

Էջ 33, Կղեմեկ Հռովմի Հայրապետ — ձիւդ է թէ Լատինք կը աօնեն անոր յիշատակը Նոյմ. 23ին, բայց Յոյնք. 24ին:

Էջ 36, Իգնատիոս Անիփոնի Հայրապետ — Լատինք Փետր. 1ին կը աօնախմբեն անոր յիշատակը և ոչ Դեկտ. 17ին: Հետեարոր ճիշդ չէ Արրաջանին հաստատումը թէ անյոյն է պարտգան գրիմի բոլոր միւս եկեղեցիներուն մէջ: Նկատի առնել նաև որ եկեղեցի բոռը պէսք է գրուէք Եկեղեցի, քանի որ քարեղին չէնքին չէ որ կ'ակնիարկուի:

Էջ 37, Պոլիկարպոս Զմիւնիոյ Հայրապետ — Հեղինակը կ'ըսէ. «Մենք կը աօնենք զայն Յիսոնակաց Բ. Կիրակիի յաջորդ երկուչքը թիւս: Շիտակը այն է թէ կը աօնուի Յիսոնակաց Գ. Կիրակիի յաջորդ երեքարթին, որը եթէ զուգագիպի Ս. Կոյսի Յղութեան աօնին՝ կ'անցնի նախորդ Գշ.ին (2 Դեկտ.):

Էջ 39, Միւռոն նպա. Կետէի — Հաս հեղինակին, կը աօնուի Շեալի Ժ. Կիրակիին յաջորդող Եպաքաթ օրը»: Ճիւղը այն է որ կը աօնուի Յիսոնակի պահոց Եպաքաթ օրը, որ միշտ ալ Խաչի Ժ. Կիրակիի յաջորդող Եպաքաթ օրը չէ:

Ճիւղ չէ նաև թէ Յոյնք կը աօնեն զայն Օզոստոս 9ին, Ճիւղն է 17ին:

Էջ 40, Ստեփանոս Հռովմայ Հայրապետ — Բնաւ չէ յիշատակուած թէ Երբ կը աօնուի (Խաչի Ը. Կիր. ի յաջորդ օրը):

Էջ 42, Գրիգոր Սեմանչելազորդ — Պարք Կրկնէինք այն ինչ որ ըսինք Ս. Միւռոնի առիթով, քանի որ կը աօնուին միասին: Աւելցնենք նաև թէ Ս. Կոյսի Ընծայման տօնը Շարտաթի հանդիպած տարիներուն, յիշեալ ուուրերու յիշատակը կը կատարուի երկու շաբաթ ուշ, Ս. Նիկոլայոսի (Միւռոն Սքանչելագործ Հայրապետ) աօնին հետ, Դեկտ. 5ին:

Էջ 44, Թեովոմպսոս Խպու. Եւ Թեովիճան Վկայ — կը աօնուին Յիսոնակաց Դ. Կիրակիին յաջորդող ոչ թէ Երկուշաբթիին: այս Երեքարթիին, Իոհ. եթէ այդ Գշ.օրը իյնայ Դեկտ. 21ին, կ'անցնին մէկ օր առաջ՝ Բ. 20 Դեկտ.ին:

Նոյն էջ, Պարամ կամ Բարսիմես Խպու. Եղեսիոյ — «Վարդապատի Դ. Կիրակիի Եւ օրը և գրքին այլ Եջերուն վրայ յայտնուած նմանօրինակ բացատրութիւններ անենթեթ են բոլորովին, քանի որ նախ միշտ ալ չէ որ ոյզգիսի եօթնեակ մը կ'ունենայ գոյութիւն (Վերափոխման տօնը կամ շաբաթապահքը վրայ հասած ըլլալով) և յետոյ՝ այդ և յաջորդ եօթնեակներու — եթէ գտնուին պաները չունին հաստատուն ձև մը, տեղափոխուելով երբեմն Առաջաւորէն առաջ (Զատիկը ու եկած պարագային) և երրեն Վարդապատին կատարուէն ետք (Զատիկը կանուի եկած պարագային):

Էջ 47, Պետրոս Հայրապետ Աղեխանք գրիցը — «Ութօրէքի յաջորդող Եւ օրը»: Կ'երեկ Ամեն. Հեղինակը աչքի առջի է աւելցեր մէկ ասուայ Օրացոյց միայն: Գիտենք թէ Ութօրէքը — ժողովրդական ձեզ Անսուսնակութեան — մէկն է ամառթիւի հետ կապուած մեր Եկեղեցւոյ ակաւաթիւ անշարժ տօներէն: Իսկ Պետրոս հայրապետի յիշատակը — Վւստ եպիսկոպոսի և Արքուղոմ սարկաւութի հետ՝ մենք կը աօնենք իրեն առաջինը Ութօրէքին անմիջապէս ետք եկող Յովհաննու Մկրտչի ծննդեան աօնէն ետք, պայմանաւ որ տարեգիրը Զէն աւելի ըլլայ:

Հակառակ պարագային կը տեղափոխուի
Վարդավառի յաջորդող Գ. Շաբաթ օրը։
Սրբազնին ըստած շիտակ է Ութօրէքը
ԲՀ. եղած տարիներուն միմիայն, եթէ
տարեկիրը Զէն աւելի եղած ըլլայ։

Էջ 48, Նիկողայոս Հայրապետ Միւլայ
— «Մեր տօնացոյցը ունի երկու Նիկողայ-
յոսներ, որոնք կը տօնախմբուին Դեկտ.ի
սկիզբները՝ մէկը միւսէն երկու շարաթով
բաժնուած։ երբեմն ալ կը միանան երբ
իրենցմէ մէկին տեղը գրաւուի Ս. Աս-
տաւածածնի Յղութեան տօնով, որ անշարժ
կերպով միշտ կը կատարուի Դեկտ. Թիւալ.
Սիւալ է թէ միւս Նիկողայոսը կը տօնա-
խմբուի Դեկտ.ի սկիզբները, քանի որ
ան միշտ կը յիշտակուի Դրիգոր Սքան-
չելագործ հայրապետի հետ որ, ինչպէս
տեսանք քիչ վերը, կը տօնուի Յիսոնակի
պահոց Շաբաթ օրը, այսինքն Նոյեմբերի
մէջ, Յետոյ, ինչպէս կ'ըլլայ որ երկու
տօներն ալ, իրարմէ երկու շաբաթներով
բաժնուած ըլլալով հանդերձ, տօնակա-
տարուին Դեկտ.ի սկիզբները։ Այ նաև,
ոչ թէ սիրենցմէ մէկին՝ այլ վերջինին
տեղը կրնայ միայն գրաւուի Ս. Կոյսի
Յղութեան տօնով, մինչ առաջինին տեղը
կրնայ գրաւուի, ինչպէս տեսանք, Ըն-
ծայրման տօնով (Նոյմ. 21): Այս բոլորէն
ետք, տեղ չի մնար այլևս յաջորդ էջին
վրայ գտնուող բացատրութեան, որ պէտք
է ըլլար Յիսոնակոց Գ. Շաբաթ օրը։

Էջ 50, Սեպիսեռու Հովիմայ Հայրա-
պետ — «Ծննդեան տօնը կանխող Շաբաթ
օրը ... և Երկուատան Վարդովակեաց
եւս, Հսկու.ի վերջին Շաբաթ օրը»։ Առա-
ջինը գրեթէ ճիշդէ, բայց այն պարագայ-
ինը ուր Ծննդեան ձբագալոյցը իյնայ
Շաբաթներ օրուան, կը փախադրուի երկու
շաբաթներ առաջ, Դեկտ. 22ին, Գալով
միւսին, ճիշդը Խաչի յաջորդող վեցերրդ
Շաբաթ օրն է, այսինքն 22-28 Հսկու.ի
միջև ինկող Շաբաթ օրը որ, ինչպէս կ'ե-
րեկի, միշտ ալ ամսուն վերջին ծր.ը չէ։

Էջ 53, Եփեմ Խուրի — «Յունուարի
առաջին Շաբաթ օրը»։ Հապա՞ եթէ մեր
Տիրոջ Ս. Ծննդեան տօնը, ձբագալոյցը
կամ Մեռելոյցը իյնան Շաբաթ օրը, Քանի
որ կը տօնուի Մեղրեսորոսի հետ, կը խու-
սափինք այդ առթիւ մեր ըստած կրկնելէ։

digitised by

Էջ 56, Արտանա Հայրապետ — ինչ որ
ըսուեցաւ Պարսամի մասին, նոյնը կարիի
է կրկնել հոս, քանի որ այս ալ մէկի է
այն սուրբերէն, որոնց յիշտատկը կը կա-
տարենք միրթ ամրան և մեր ձմրան եղա-
նակին։ (Այդ տօները կը կոչուին նաև
ապայից տօներ։)

Էջ 57, Բարսեղ Կեսարացի Հայրապետ
— Կրկնել Եփրեմ Խուրիի առթիւ մեր
ըստածները նոյնը նաև յաջորդ սուրբի
Գրիգոր Նիւացիի պարագային։

Էջ 59, Գրիգոր Նազիանզացի — Աս-
տուածաբան — Մէկն է ապայից տօներէն,
երբեմն Աթանաս և Կիւրեղ Աղեքսանդրացի
Հայրապետներու հետ տօնուած։

Նոյն էջ, Կիւրեղ Երուսաղէմացի —
Ազոկտ.ի վերջին Շաբաթ օրը»։ Վերջին
բառին քով աւելցնել կամ Վերջընքեր բա-
ռերը (աեսնել Մեղրեսորոսի առթիւ մեր
ըստածները),

Էջ 65 — Յովինաննես Ասկերեան —
Միշտ չէ որ կը տօնուի Խաչվերացի յա-
ջորդող Կօթներորդ ԵՀ. օրը։ Խաչվեր-
ացն Յիսոնակ երկարող միջոցը երբ ըլլա-
ցի անդ 10 Կօթնեակ, տօնը կը յատաձուի
նոյն Կօթնեակի Շաբաթ օրուան։

Էջ 69, Կիւրեղ Աղեքսաննդրացի Հայրա-
պետ — Աթանաս հայրապետի հետ տօնուե-
լուն՝ տեսնել այդ առթիւ մեր ըստածները։

Էջ 72, Գլուխէկոս Երեկ — Միշտ չէ
որ կը տօնուի Յիսոնակի Դ. Կիր.ի յաջոր-
դող ԵՀ. օրը։ Յիսոնակի Բարեկինդանը
ամենէն ուշ (21 Նոյմ.) եկած ատեն, յիշ-
եալը կը տօնուի Յիսոնակի Ս. Կիրակիի
յաջորդող օրը (ԲՀ. 29 Նոյմ.)։

Էջ 73, Թեղիթօն կամ Թեղիթօնոս
Քահանայ — Յոյնք՝ Մարտ 2ին և ոչ 3ին։

Նոյն էջ, Մակարիսոս Եւ Ելգինոս
Քահանաներ — Սրբազն Հեղինակը շփո-
թութեան մէջ է երբ կը յայտնէ թէ տար-
բեր Եկեղեցիներու մօտ միասնաբար տօն-
ուած և մեր Յայսմատուրքին մէջ միաս-
նաբար յիշուած այս սուրբերը մենք կը
տօնենք առանձինն, Մեր պայման տօները
շարքին ունինք Սրբոցն՝ Ելգինոսի, Մա-
կարիսոսի, Վալերիոսի, Կանդիթոսի Եւ Ա-
կիւլասայ տօնը, Նկատելի է որ Սրբա-
զնը յիշեալներէն Եւգինէոսի և վերջին
երեքին մասին խօսած է էջ 145ի վրայ։

A.R.A.R. @

ներկայացնելով Եւգինէոսը իբրև տարրեր անձ մը, Բայց մ'ը մատ Մակարիսոսը,

Էջ 75, Եւմոզոսոս Քահանայ — Յոյնք կը տօնեն զայն 26 և ո'չ 27 Յուլիսին,

Էջ 76, Պիոն Քահանայ — Մէկն է Ս. Զատիկի հետ կապուած տօներէն, Բուն

Բարեկենքանը կտսնիող թշ. օրը յիշատակուող՝ Կացութիւնը կը փրկուէր եթէ Արքազանը Ծննդ.ի տեղ դրած ըլլար Առաջաւորաց բառը:

Նոյն էջ, Արքսովու Սարկաւագ — կը տօնուի Պետրոս Հայրապետի հետ, Տեսնել այդ առթիւ մեր ըստածը:

Էջ 77, Կիւրեխ Սարկաւագ — կը տօնուի Պիոն Քահանայի հետ, Կրկնել այդ առթիւ ըստածը:

Նոյն էջ, Բենիամին Սարկաւագ — Այս ալ կը տօնուի նախորդին հետ:

Էջ 78, Ռումանոս Խրենցոյ Սարկաւագ — Յոյնք կը տօնեն Նոյմ. 18ին և ոչ Հոկտ. 1ին, իսկ Լատինք. Օգոստ. 9ին:

Էջ 89, Անտոն Ֆանիոսը — Մէկն է տպայից տօներէն:

Էջ 90, Պոլսո Թեքայիցի Անապատական — Գէտք է յիշուէր թէ երբ Տիրամօր Յղութեան տօնը իշխայ եշ. օրուան, յիշեալին և առորեւ յիշուած ճգնաւարներու տօնախմբութիւը կը կատարուի երկու օր առաջ, նոյն եօթնեակի Գլ. օրը:

Էջ 94, Նեղոս Աբբոյ — Լատինք կը տօնեն անոր յիշատակը Փեար. 20ին,

Էջ 96, Հոյր Արուեն — Յոյնք կը տօնեն զայն Մակարիսոսի հետ, Յուն. 19ին:

Էջ 97, Մրապիոն Անապատական — Ճիշդ է թէ Յոյնք չեն յիշատակիր զայն, բայց Լատինք կը տօնեն զայն 30 Հոկտ. ին:

Նոյն էջ, Պիոնէն Անապատական — Ո՛չ թէ Լատինք, այլ Յոյնք է որ կը տօնեն անոր յիշատակը նշուած օրին (27 Օգստ.), Նաեւ Ռուս Օրթոսուքս Եկեղեցին, օրուն Ներկայ Պատրիարքին անուան տօնն է:

Էջ 102, Կուսանդիանոս Կայսր — կը զարմանանք թէ ինչպէս մինչ սուրբերու ցանկին մէջ, ապուած դրքի վերջաւարութեան, կ'երեւ անունը Կայսեր մօր Ճեղինէ Թագուհիին, նոյն էջաթիւով, Ամեն. Ճեղինակը տող ու կէս միայն հանած է արտամադրել այդ մեծ սրբուհիին:

Էջ 106, Փիլիպպոս Նպաւեկոս եւ իր երկու որդիները — Ապայից տօներէն է:

“ՄԱՐՄԻՆ ԵՒ ԱՐԻՒՆ”

Ցու. Սեւան (Պեյրուր), 1977, էջ 85

«Սիոն»ի Խմբագրութեան զրկուած Բրիտանիայ Կարս Արմէնեանի ԱՄարմին և Արիւն Խորագով քերթուածներու «Հքնա՞ղ» հատորիկը անցած էր մեր ձեռքը տարի մը առաջ. Ու արդար ըլլալու համար պէտք է ըսել թէ ձանձրոյթը գիմադրիլու ճիգի ալ պէտքը զգացած էինք անոր ընթերցումը իր աւարտին հացնելու համար, յաջող էջ մը գտնելու միամիտ յոյսէն մտրակուած, Յեսոյ գիրքը մէկդի դրած էինք, պարզապէս օրովհեան արժանի իսկ չէինք նկատած անով զրադի, այսինքն քանի մը տողով արտայացել մեր ապաւորութիւնները — թէ իսկ բացասական — անոր պարունակած գգանձնին մասին:

Ճեղինակին ըստած ճիշդ է տարեկիրը Թ-Ծ եղած տարիներուն միայն:

Էջ 107, Պողիկոս (ապուած է Պողիկոս) — Աս ալ մէկն է ապայից աներէն, զոր Յոյնք կը յիշատակն Յունուար 9ին:

Էջ 109, Մինաս, Խրմոցինես և Գրափու — Գէտք է աւելցուէր թէ Ս. Կայսի Յղութեան տօնը թշ. Ակած տարիներուն, յիշեալները կը տօնուին նախորդ եօթնեակի Գլ. օրը (Դեկտ. 3):

Էջ 110, Ռիվերիոս Ներանիւապասոս — Լատինք ևս անոր յիշատակը կը կատարեն Յունաց հետ, Հոկտ. 26ին և ոչ 8ին:

Էջ 114, Անդրէ Զօրավար եւ իր բանակը — Մէկն է սակաւաթիւ այն տօներէն, սրոնք ոչ միայն կը տեղափոխուին մերթ Առաջաւորէն առաջ և մերթ Վարդավառէն եաք, այլև կրնան կատարուիլ Վերացման եաչի կամ Յիհոնակի Բարեկենդանը կանխող եօթնեակի ընթացքին: Նոյնը կարելի է ըսել յաջարդ էջին վրայ յիշատակուած Ապրինոս Վերակացուին համար:

Գէլլրդ Ս. Ճինսկիջեան